


2127

ՓՈՐՁՈՒԹԻՒՆ
ԵՒ
ՓՈՐՁՈՒԹԵԱՆ ՅԱՂԹԵԼ

ՇԵՐԻՈՒՏ ԷՏԻ



Կ. ՊՈԼԻՍ

ՏԳԱԳՐՈՒԹԻՒՆ Ե. ՄԱՏԹԷՈՍԵԱՆ

1920

241

5-16

241

5-16

ՓՈՐՁՈՒԹԻՒՆ
ԵՒ
ՓՈՐՁՈՒԹԵԱՆ ՅԱՂԹԵԼ

ՇԵՐԻՈՒՏ ԷՏԻ



Թ Ա Ր Գ Մ Ա Ն Ո Ւ Ա Ց

Երիտասարդաց Գրիտոնէական Ընկերակցութեան
Նիւ Եորքի Միջազգային Ցանձնաժողովին կողմէ
հրատարակուած Անգղիական ընագրէն

Բ 2001

Կ. ՊՈԼԻՍ

ՅՊԱԳՐՈՒԹԻՒՆ Ե. ՄԱՏԹ՛ԷՈՍԵԱՆ

1920

2010

ՓՈՐՁՈՒԹԻՒՆ

ԵՒ

ՓՈՐՁՈՒԹԵԱՆ ՅԱՂԹԵԼ

Աստուած կ'ուզէ որ յաղթանակ տանինք մեզ-
քի վրայ: Այս է Հին Կտակարանին մէջ տիրող գա-
ղափարը, որ կը կրկնուի Նորին մէջ: «Սուրբ եղէք,
վասն զի ես սուրբ եմ:» Անշուշտ լոկ կէս փրկու-
թիւն պիտի ըլլար, եթէ Գրիտոս կարենար մեր
անցեալ մեղքը ներել, բայց չկարենար ներկայիս
մէջ մեղքի իշխանութիւնէն մեզ պահել: Պիտի չկրնա-
յինք «ա՛յ աւելի յաղթող» կոչուիլ, եթէ միայն երկ-
նից մէջ շահէինք յաղթանակ երբ ամէն փորձու-
թիւն վերցած է, և եթէ չկարենար Աստուած մեզ
պահպանել փորձութեան բովանդակ զօրութեան դէմ
հիմա և այս իսկ աշխարհի մէջ, ուր այնքան մեծ
պէտք կայ յաղթանակի: Մեղքի վրայ այս յաղ-
թանակը լիռան մը կատարելով ըլլալու փորձառու-
թիւն մը չէ, որ միայն սակաւաթիւ մարդոց կը վի-
ճակի: «Աստուծոյ կամքը այս է, այսինքն Ձեր սուրբ
ըլլալը:» «Եւ խաղաղութեան Աստուածը ձեզ բոլո-
րովին սուրբ ընէ, ու ձեր բոլոր հոգին և շունչը ու
մարմինը անարատ պահուի...: Հաւատարիմ է
ան... որ պիտի կատարէ (Ա. ԹԵՍ. Ե. 23, 24):

52980-ահ



38677-67

Եթէ ուրեմն այս է Աստուծոյ նպատակը, ինչո՞ւ միշտ չենք ունենար այս յաղթանակը: Կարգաւ քննենք մեր պարտութեան պատճառները և մեղքի վրայ յաղթանակ տանելու պայմանները:

Յարչակման Երէ՛ + Մե՛րսնէր

1. Ամէն պատերազմի մէջ ձախողութեան գըլ-խաւոր մէկ պատասխանատուն թշնամիին ոյժը փոքր համարող կամ անոր շարժումներուն անտեղ-եակ եղող լրատու ճիւղն է: Սուրբ Գիրքէն ու մեր անձնական փորձառութենէն կը սորվինք թէ մեղքը յարձակման երեք սիրական մեթոտ ունի — յան-կարծակի յարձակում, երկարատեւ պաշարում և խորամանկ հնարքներ:

Ըստ առաջին մեթոտին, թշնամին խիզախ յարձակումով կը փորձէ մեզ յանկարծակիի բերել: Անակնկալ կերպով մը իր ամբողջ զօրութիւնը կը կեդրոնացնէ մեր տկարագոյն մէկ կէտին վրայ: Կը ջանայ մեզի փութով մեղանչել տալ կոյրզկուբայն: Կը գտնէ Աստուծոյ զաւակ մը որ միջնաբերդին մէջ չգտնուիր, որ բարձի թողի ըրած է Քրիստոսի հետ հաղորդուելու միջոցը և չէ հազած «Աստուծոյ սպա-ռազինութիւնը»: Հակառակորդը յանկարծական յար-ձակումով մը կը յաջողի հաւատացեալին աչքը Փրկչէն անդին դարձնել, Փրկչէ՛ն որ միայն է անոր զօրութեան աղբիւրը, և ուղղելով անոր ուշադրու-թիւնը ներկայ վայրկենի հաճոյքին՝ խեղճին վրայ կը նետուի բոլոր ուժով: Այս է անոր սովորական մեթոտը ախորժակի և կիրքի մեղքերու մէջ: Ահա նսաւ մը տարիներու անզուսպ ունակութեամբ

պարարուած հինգ անօթի զգայարաններով: Պնակ մը ապուր կը ներկայացուի անոր՝ իր ամէնէն տկար մէկ վայրկեանին մէջ: Պիտի չուզէ՛ անշուշտ իր ամբողջ ժառանգութիւնը ծախել պնակ մը ապուրի համար: Սակայն տարիներէ հետէ անսասնձ պահած է իր ախորժակները, և վայրկենի մը մէջ կ'իյնայ: Քանի՛ քանի կեանքեր խորտակուած են մի միակ անկումով, որ տեղի ունեցաւ թշնամիին կողմէ նախապէս գրաւուած «նպատաւոր դիրքի» մը պատճառով:

2. Մեզ վհատեցնելու համար երկարատեւ պաշարում մը երկրորդ մեթոտն է յարձակման: Ասոր նպատակն է «սուրբերը մաշկ», մեր համբ-րութիւնն սպառել: Չար թեղադրութիւններով կը պաշարուինք և յետոյ կը փորձուինք հաւատալ թէ փորձութիւնը մեղք է և թէ արդէն իսկ ինկած ենք: Կը լսենք թէ անօգուտ է դիմադրել, թէ ա-ռաջ յաղթուած ենք և թէ դարձեալ պիտի իյնանք: Վհատութիւնը գլխաւոր պատճառ է պարտութեան: Փառաւոր պատերազմէ և յաղթութիւնէ մը ետեւ եղիա գիհի մը տակ կ'առաջնորդուի, քիչ մը համ-բերելու «հաւատք» չունենալուն համար իր Աստու-ծոյն վրայ որ երբեք չթերացաւ օգնել անոր: Նմա-նապէս այսօր Աստուծոյ խոնջած, վհատած մէկ ծա-ռան, ամէն կողմէ նեղը ինկած և յաղթանակի ուէ նշոյլ չնշմարելով կը լսէ սա խօսքը, «Անօգուտ է, ձգէ, անձնատուր եղիր»: Հնդկաստանի մէջ Չիթ-րալի վերջին պատերազմին ժամանակ սպաներ գտնուեցան մնում՝ գրեթէ իրենց իսկ զօրաշարքե-րուն դիմաց: Ինկած էին անոնք ուժասպառ ու

վհատած, երբ պիտի կրնային ազատութիւն ու
յաղթութիւն շահիլ, եթէ միայն զխոնային թէ
ո՛րքան մօտեցած էին իրենց օգնութեան ժամանոց
զօրքերը և քիչ մը եւս յառաջանալով ելլէին յա-
ջորդ կատարը: Լէյտիսմըթի պաշարեալ պահակա-
զօրաց կողմէ արեւագրութեամբ հաղորդուած յու-
սոյ լուր մը ո՛րչափ նպաստեց Հարաւափրիկեան
պատերազմի ընթացքին փոփոխման: Յաղթա-
նակն աւելի մօտ է քան զոր կը կարծենք: Հա-
ւատքը կը փոխէ պատերազմին ընթացքը: Վհա-
տութիւնը միշտ կը ցուցնէ թէ մեր աչքը Քրիստոս-
սէ վերցուցած և ետի, պարագաներու կամ հետե-
ւանքներու դարձուցած ենք: «Անիկա պիտի չտկա-
րանայ ու պիտի չթուլնայ:» Ուրեմն ինչո՞ւ վհա-
տինք մենք:

3. Սակայն յարձակման թերեւս ամէնէն հասա-
րակ մեթոտն է խոռամակի հնարք: Մեղքը կը ներ-
կայացուի գրաւիչ ու անմեղ բան, իր հետեւանքներն
ալ՝ անկարեւոր: Նայեցէք ո՛րքան տարբեր կ'երևի
մեղքը՝ գործուելէն առաջ ու գործուելէն ետքը:
Ո՛րքան տարբեր՝ երբ կը դիտուի փորձիչին տեսա-
կէտէն ու Աստուծոյ տեսակէտէն: Փորձութիւնը կը
ներկայացուի իբրեւ «աղէկ... կերակուրի համար,
և հաճելի՝ աչքերուն, ու փափաքելի՝ իմաստուն
ընելու համար:» Սակայն անկողմէն ետքը գարշելի
ստութիւնը իր ճշմարիտ գոյներով կը ցցուի «Իբրև
մարմնի ցանկութիւնը ու աչքերու ցանկութիւնը
և այս կեանքին ամբարտաւանութիւնը:» Խոս-
տացուած «կերակուր»ին տեղ կը գտնէ մարդս
յագուրդի զզուանքը: Աչքերու «հաճելին» տեղի

կու տայ մեղքի ամօթին: Եւ փոխանակ իմաստու-
թեան կը գանուի յիմարութիւն, տառապանք ու
թշուառութիւն: Մարդկային պատմութիւնն եղած
է եղջիւրով մեանող անառակ մարդկութեան մը
երկար յուսախաբութիւնը: Միանգամ ընդ միշտ
ամեն փորձութիւն, յանկարծական, յարատեւ թէ
նրբահնար, ստուքիւն է հիւնուլին: Գիւրախար
մարդկութեան մը պաշտպանման ու պահպանման
միակ միջոցն է ճշմարտութիւնը գիտնալ, և «ճշմար-
տութիւնը» մեզ «պիտի ազատէ:» «Ամէն ով որ
մեղք կը գործէ, զանիկա տեսած չէ ու զանիկա
ճանչցած չէ:» Երբ Քրիստոսը իբրեւ Քրիստոս ճանչ-
նանք և մեղքը իբրեւ մեղք, այն ժամանակ մեղքը
բոլոր իր հրապոյրներէն կը մերկանայ և առելի,
գարշելի ու անկարելի կը դառնայ:

Արեւմտեան Հնդկաստանի մէջ վաղեմի Մահ-
մետական ամրոցի մը աւերակները այցելելու պա-
հուն պաշտպանութեան երեք պարխապ ու երեք
դուռ կը տեսնուին մէջէ մէջ: Գիտնալով թէ այդ
դռները յարձակման ամէնէն աւելի ենթակայ կէ-
տերը պիտի ըլլային, ամրոցին ճարտարապետը այն-
պէս շինած է ամրութիւնները որ իր թնդանօթները
այդ երեք կէտերուն կ'ուղղուին և իր ամենամեծ
ոյժը անոնց վրայ կը կեդրոնանայ: Այս կը յի-
շեցնէ մեզի երեք կէտերը, ուր մեղքը կը փորձէ
մուտք մը բանալ դէպի սրտին միջնաբերդը:
Կրնանք մենք այդ դռներն անուանել «անհաւա-
տութիւն», «փոքր մեղքեր», և «պաշարող մեղք:»

1. Առաջին դուռը, որու վրայ պիտի ըլլա՞մ
առաջին յարձակումը և որ, եթէ լաւ պաշտպան-

ուի, պիտի պահպանէ բոլոր միւսները յարձակու-
մէ, «Հաւատք» է, իսկ անոր բացումը՝ անհաւա-
սութիւն: Մտնել թոյլ կը տրուի այն ենթադրու-
թեամբ թէ պիտի իյնանք: Այս է թօթափել մեր
սա վատահուժիւնը թէ «ա՛լ աւելի յաղթող» պիտի
ըլլանք Քրիստոսով: Երկիւղը կը բանայ անհաւա-
տութեան դուռը: Ո՛րքան յաճախ ձախողուածի
խորարմատ ակնկալութիւնը, որ վհատութենէ կը
ծնի, պարտութեան բուն պատճառը կ'ըլլայ: Պար-
տութեան սպասող բանակին առ հասարակ կը պար-
տուի: Անկման սպասող Քրիստոնեան ալ կ'իյնայ:
Ո՛րքան յաճախ օրը կ'սկսինք մենք առանց մեր
զրահը հագնելու, առանց մեր Տէրոջ հետ հա-
ղորդուելու, անհող անձնաւստահութեամբ, կամ
պարտութեան ակնկալութեամբ, կամ գործերու
խուժումէն շուարած, և կ'ըլլանք պատրաստ որս
փորձութեան: Եթէ կանգ առնէինք և հարցնէինք
մենք մեզի, «Կ'ակնկալե՞մ իրօք որ Աստուած զիս
այսօր պահպանէ մեղքէ,» մեր ակնկալութեան
պակասը արդեօք ի յայտ պիտի չբերէ՞ր պարզա-
պէս թէ մեր հաւատքն է որ պակաս՞ է Աստուծոյ
վրայ: Եւ ինչպէս է մեր հաւատքը, նոյնպէս կ'ըլ-
լայ մեր յաղթանակը կամ պարտութիւնը: Այդպէս
սկսած օր մը ի հարկէ պիտի վերջանայ «Ի՛նչ խըղ-
ճալի մարդ եմ ես» աղաղակով (Հոով. Է. 24):
Բայց Հոով. Ը. գլխուն մէջ նկարագրուած հա-
ւատքով սկսած օր մը պիտի վերջանայ յաղթական
սա երգով, «Ա՛լ աւելի յաղթող կ'ըլլանք Անով:»
Սոյն երկու գլուխներուն մէջ նկարագրուած փոր-
ձառութիւնները իրարմէ տարբեր են, վասն զի

փորձութեան կուրծք տալու մեթոտը տարբեր է:
Հոով. Է. գլխուն մէջ «ես» բառը կը կրկնուի
աւելի քան երեսուն անգամ, իսկ Հոգին Սուրբ
ոչ մէկ անգամ: Հոով. Ը. գլխուն մէջ «ես» կը
վտարուի բոլորովին, երկիցս միայն երեւելով
«Ես այնպէս կը դատեմ» և «Ես հաստատ գիտեմ»
թէ ոչինչ «կրնայ մեզ զատել Աստուծոյ սէրէն»
յայտարարութիւններուն մէջ: Սակայն Հոգին Սուրբ
կը յիշուի ա՛նհրժեց անգամ: Հոով. Է. գլխուն
բովանդակութիւնն է «Կ'աշխատիմ, կը մաքառիմ,
և չեմ յաջողիր:» Իսկ Ը. գլխուն բովանդակու-
թիւնն է «Կեանքի հոգին որ զիս ազատեց,» «որ
կը մեռցնէ մարմնի գործերը,» «օգնութեան կը
հասնի մեր տկարութիւններուն,» և կ'ընէ մեզ
«ա՛լ աւելի յաղթող:» Հոով. Է. թէ Ը. ի ոգւով
կ'ապրիմ ես: Եթէ առաջինով, հաւանօրէն պատճառը
սա է որ չեմ պահպաներ անհաւատութեան ար-
տաքին դուռս: Հեռացուր անհաւատարիմ պահակը,
երկիւղը: Թող հաւատքն ըլլայ պահպան, և անա
«Աստուծոյ խաղաղութիւնը ձեր սիրտերը և միտ-
քերը Քրիստոս Յիսուսով պիտի պահպանէ:» Հա-
ւատք ունեցէք Աստուծոյ վրայ:

2. Փոքր մեղքեր կոչուածները սրտի միջնա-
բերդին երկրորդ դուռը կը բանան: Հաւատարիմ
հպատակութեան և աղօթքի բոլոր մեր ոյժերը
կրնանք համախմբած ըլլալ մեզ պաշարող մեղքին
դէմ, բայց ճակատի յարձակում չըլլար հոն անմի-
ջապէս: Առաջին փորձութիւնն ըստ երեւութիւն
կապակցութիւն չունի այս մեղքին հետ: Սակայն
եթէ անգամ մը անձնատուր ըլլայ մեր հաւատքի

պատնէշը, եթէ անգամ մը այնքան խորտակուի արդարութեան մեր երկրորդ պարիսպը որ գոնէ մէկ թշնամի կարենայ մտնել թոյլատրուած «փոքրիկ մեղքի» մը միջոցով, այն ժամանակ մեղքը մուտք կը գործէ ամբողջ ներքին ամբողջին մէջ և շատ չանցած՝ զարմացմամբ ու ամօթով՝ վերստին պարտութիւն կը կրենք մեր ամենատկար կէտին վրայ:

Հնդկաստանի մէջ ուրիշ ամբողջ մը կայ գրեթէ անատիկ գահաւանդի մը վրայ կանգնած: Պաշարողները իրենց ծանօթ հնարքով մը պարան մը անցուցին ամբողջին տկարագոյն մէկ կէտէն: Իրենց պարագլուխը պարսպին վրայ ելաւ մագլցելով, քանի մը մասնաշաղի բացաւ մեծ դուռը, անցաւ քունէն թմրած պահակին քովէն և ներս առաւ յօտից ցզուխ սպառազինուած իր հետևորդները, որոնք քնացող պահակազօրաց վրայ խուժեցին: Քանի քանի սիրտեր ինկած են այս կերպով, թոյլատրուած ու չխոստովանուած մէկ մեղքը մեր կեանքերուն մէջ կոռուան ու ասպարէզ կու տայ մեղքին, և հետեւանքը կ'ըլլայ անդու կոխ ու յաճախողէպ պարտութիւն, մինչև որ մեր կորսուած պաշտպանութիւնը վերագաննէք՝ բոլոր սրտով վերստին Աստուծոյ ապաւինելով: Ինչ որ մենք բնականապէս կ'ատենք՝ մեզ պաշարող մեղքին հետեւանքին ամօթն ու ցաւն է: Իսկ ինչ որ Աստուած կ'ատէ՝ մեզն է, ամէն մեղք: Երանի այն մարդուն որ սորված է մեղքը ատել ինչպէս Աստուած կ'ատէ զայն, և որ իր ամբողջ սիրտը Աստուծոյ յանձնած է և կը վստահի որ ապահով պիտի պահէ զայն:

Աստուծոյ մարդ մը ժամանակաւ ըսաւ. «Երէկ զգացի որ մեղանչեցի ակնարկով ու խորհրդով: Իսկոյն ազաղակեցի սրտով ու ըսի, 'Տէր Յիսուս, արիւնը'՝ եթէ այդպէս չընէի, սրտիս վրայ պիտի մնար մեղքի սերմ մը, որ պիտի տարածուէր մինչև որ օրեր յետոյ դանէի ինքզինքս բոլորովին տարբեր կերպով մեղանչող, կերպով մը՝ որ զիս պիտի զարմացնէր ու զուեցնէր»: Այս մարդը սորված էր վաղեմի իմաստունին սա գաղտնիքը. «Ամէն զգուշութիւնով քու սիրտդ պահէ, քանզի կեանքի աղբիւրները անկէ են: Գու աչքերդ ուղիղ նային, ու արտեւանունքներդ շիտակ դէպ ի առջևդ իյնան: Ոտքերուդ չաւիղները շիտկէ, և քու բոլոր ճամբաներդ հաստատուին»: Շղթային մէկ տկար օղակն է որ նաւուն կորստեան պատճառ կ'ըլլայ, թումբին մէկ տկար ճեղքն է որ օր մը ներս կ'աննէ կործանարար հեղեղը: Սրնգին սղախի ճեղքն է որ օր մը կը լռեցնէ անոր նուազը: Վաթերլօի մէջ երբ մարտիկները իրարու ետեւէ կ'իյնային Անգղիական զօրաց շարքերուն մէջ, սա հրամանը կը լսուէր կրկին ու կրկին, «Սեղմեցէք շարքերը»: Միշտ կուռ ճակատ մը ներկայացնելով և երբեք թոյլ չտալով որ թշնամին մուտ գտնէ իրենց շարքերուն մէջ, շահեցան յաղթանակը: Նոյն պատուէրն է որ մեզի կու գայ Աստուծոյ կողմէն, «Սատանայի սեղ մի տաք» (Եփես. Դ. 27): Մեծ մեղքերու վրայ յաղթանակ տանելու կերպն է Աստուծոյ խնդրել որ մեզ արթուն պահէ կարծեցեալ «փոքր մեղքերուն» դէմ: Աստուած յոյց տայ մեզի ամեն

մեղքի վտանգաւոր ու մեղսալից հանգամանքը և լեցնէ մեզ սուրբ կեանքի մը վառ տենչով :

3. Վտանգի երրորդ աղբիւր կամ յարձակման երրորդ կէտ մը մեզ պատարով մեղքն է , և մեր պարտութեան մէկ պատճառն է զայս նկատել անհրաժեշտ տկարութիւն , բնական տկարութիւն , ժառանգական հակամիտութիւն որու պէտք է թերևս աստիճան մը տեղի տալ : Սակայն հնար է , Աստուծով հնար է , կատարելապէս ամենազօրաւոր ըլլալ մեր տկարագոյն կէտին վրայ : Երբ օր մը Ամերիկացի նշանաւոր ազտուածաբան Տր. Հափքինս գրգռուելով չարաչար տեղի տուաւ բարկութեան , զինք պաշարող մեղքին , սուրն գնաց ու գիշերն ի բուն աղօթեց : Ինքզինք այնուհետև մեղքին մեռած սեպելով՝ միանգամ ընդ միշտ այնպէս իւրացուց Քրիստոսի յաղթանակը , և այնպէս անընդհատ Անոր ապաւինեցաւ որ երեսուն տարի յետոյ կարող եղաւ ըսել թէ ոչ մէկ փորձութիւն մատնած էր զինք բարկութեան և գրգռման : Ամերիկացի ուրիշ նշանաւոր Քրիստոնեայ մը երկար ու յաղթական կեանքէ մը ետև , իր եօթանասուն և հինգերորդ տարւոյն մէջ , այսինքն Քրիստոսով իր ման ազատուածը գտած ըլլալը խոստովանելէն 40 տարի յետոյ , ըսաւ . «Երբ Աստուծոյ Որդին զիս ազատեց , առաջին անգամ գիտակից եղայ թէ բացարձակ իշխանութիւն ունիմ բարկութեան գրգռող ամէն շարժառիթներու վրայ , նմանապէս ակորժակներուս վրայ : Քրիստոսի վրայ հաստատուած հաւատքը զիս ազատեց : Որ ատեն որ դոհացում ստանալու անդուլ աղաղակ մը զգայի , ամ-

շողջովին կը զատուէի առարկաներէն , մինչև որ աղօթքով ու Քրիստոսի զօրութեամբ նուաճուէր այդ աղաղակը , և կատարելապէս ազատ զգայի ինքզինքս :»

Փրոֆ. Ճէյմս Ունակութեան վրայ գրելու պահուն հոգեբանական երեք սկզբունքներ կը թելադրէ , զորս կրնանք լաւ պատշաճեցնել մեր հոգևոր կեանքին :

1. «Նոր ունակութիւն մը ստանալու կամ հին ունակութիւն մը լքելու պահուն աշխատելու ենք գործել այնքան ուժեղ ու հաստատ կամով որքան հնար է :»

2. «Երբեք թոյլ մի սախ որ բացառութիւն պատահի :» Ամէն թուլութիւն ուրիշ բան չէ , բայց եթէ վար ձգել խնամով փաթթուող առասանի կծիկ մը : Վերին աստիճան անհրաժեշտ է բնաւ ճակատամարտ չկորսնցնել : Զարմանալի է թէ բաղձանք մը ս'ըջան չուտ կ'անհետի անսուաղութենէ , եթէ բնաւ չսնուցուի : Առանց անընդհատ յառաջդիմութեան կարելի չէ որ բարոյական ոյժերու կուտակում տեղի ունենայ :»

3. Ներկայացած առաջին պատեհութեան օգտուեցե՛ք Եսայիի համար միջոց ըստ այն որոշման զոր կու սախ և ըստ այն ներքին մղման զոր կ'զգաք այն ունակութիւններուն ուղղութեամբ , զորս կը ցանկաք ստանալ : Եթէ դեռահասներ զգային լոկ թէ ս'ըջան չուտով ունակութիւններու շրջուն խուրձեր պիտի ըլլան իրենք , իրենց ընթացքին աւելի զգուշութիւն պիտի ընէին իրենց դիւրբնկալ ու դիւրաթեք տարիքին մէջ : Ամէն օր , ամէն վայրկեան

մենք մեր ճակատագրի ուստայնը կը հիւսենք, բարի թէ չար: Առաքինութեան կամ մոլութեան ամէն հարուած իր հետքը կը թողու, ոչ երբեք չնչին: Ոչ մէկ բան զոր կ'ընենք՝ կ'եղծուի կամ կը ջնջուի երբեք բառին պիտական ամենաճշգրիտ իմաստով: Այս է հոգեբանութեան վկայութիւնը: Բաղձանքի ձայնը կրնայ ըսել, «Անգամ մը ևս, միայն անգամ մը, ի՞նչ կ'ըլլայ. պիտի ներուի անշուշտ» Այս, կրնաք ներում ստանալ, բայց չէք ըլլար նոյն մարդը որ պիտի ըլլայիք եթէ յաղթած ըլլայիք: Ինչո՞ւ չհամարձակիր Աստուած ձեզի զօրութիւն, ազդեցութիւն վստահիլ: Ո՞ւր է Քրիստոսնէավայել նկարագիրը, ցնծուն հաղորդութիւնը, բազմադիւն ծառայութիւնը, զոր կրնայիք ունենալ այսօր: Չկայ մեղք մը զոր չկրնայ Քրիստոս ամբողջովին յաղ-Քահարել ձեր մէջ, ոեւէ վայրկեան կամ անդա-զար: Չեզ պաշարող մեղքը Ինք խաչին վրայ վեր-ցուց, որպէս զի դուք մեղքին մեռնելով կարենաք ապրիլ արդարութեան համար: Պիտի ապաւինի՞ք Անոր:

Երեւ Տեսակ Փորձո-նի-ննէր

Մեր Տէրոջ անապատի երեք փորձութիւնները կը բովանդակեն փորձութիւններու բոլոր տեսակ-ները և անոնց ճակատելու տիպար մեթոտը: Կար-դանք Մատ. Դ. 1-11 համարները: Դիտեցէք նախ թէ Յիսուս, «որ ամէն կերպով փորձը առած է մեզի նման» «տարուեցաւ Սբ. Հոգիէն, որպէս զի Սատանայէ փորձուի:» Հոս քաջալերութիւն մը կայ: Փորձութիւնը Աստուծոյ սահմանուած է:

Փորձութեան համար երկու բառ գործածուած է Հին և Նոր Կտակարաններուն մէջ: Մին կը նշա-նակէ փորձել լաւ իմաստով, ինչպէս ոսկին մե-տաղներու կղկղանքէն զատել, Միւսը կը նշանա-կէ հրապուրել, չարութեան հրաւիրել թշնամիի մը ձեռամբ: Միեւնոյն փորձութիւնը, ինչպէս մատ-նացոյց կ'ընէ Տըբբմի Եպիսկոպոսը, կրնայ Աստուա-ծային վերին հրաւէր մը ըլլալ մեզ կղկղանքէ մաք-րելու, և Սատանայական ստորին հրաւէր մը մեզ նուաստացնելու: Ամէն փորձութիւն զրական պա-տեհութիւն է նկարագրի համար: Եթէ կ'ուզենք զօրանալ, կռուելու ենք: Պատասպարուած լծի մէջ աճող բուստեր տկար կ'ըլլան: Կոհակներու հետ մաքատոյնները, թէեւ ընդհատուի իրենց ոյժը, ամուր ժայռ կը կաղմեն: Փորձութիւնը ցոյց կու տայ տկար կէտը: Կը մղէ մեզ Աստուծոյ և կ'ըլլայ օրհնութեան միջոց: Եւ ուստի, թէեւ աղօթելու ենք որ Չարէն ազատուինք, կրնանք միանգամայն ուրախառիթ բան համարիլ բազմա-դիմի փորձութիւններու ենթարկուիլը, զիտնալով թէ մեր հաւատքին փորձը երեւան կը հանէ նկա-րագրի զուտ ոսկին: Վհատութեան և ամենա-բուռն պայքարի ժամը մեծազոյն պատեհութեան ժամը կ'ըլլայ, եթէ յաջողինք աղօթքով դարձնել փորձութեան ընթացքը: Նկարագրի այն ժամա-նակ կը շահուի:

1. Քրիստոսի առաջին փորձութիւնն էր (1) Աստուծոյ վրայ տարակուսիլ և (2) մարմնական ախորժակի գոհացում տալ սխալ կերպով: Գրեթէ ճիշտ կրկնութիւնն էր առաջին Աղամայ և այնու-


հետեւ ամէն Ազամորդւոյ փորձութեան : Յարձակում էր մարդկութեան ամենատկար կէտին վրայ և նախատիպ մը մեր ամէնէն հասարակ և ամէնէն զօրեղ փորձութիւններուն : Յաղթանակի մեր միակ աղբիւրն է Աստուծոյ հետ միութիւն հաւատքով : Հետեւապէս Սատանային գլխաւոր նպատակն է այդ միութիւնը խանգարել , այդ հաւատքը պեղել , Աստուծոյ բարութեան մասին տարակոյս յարուցանել : Ան Եւայի անմեղ ականջին կը հծծէ , «Իրաւ Աստուած ըսա՛ւ :» «Եթէ դուն Աստուծոյ Որդին ես ,» կը մըրմընջէ Քրիստոսի : Նմանապէս մեզի տարակոյս կը թելադրէ , «եթէ» մը կը ներմուծէ մեր և Սուրբ Գրոց մէն մի թանկագին խոստման միջև : Այս ամէնուն դէմ Տէրը կ'աղաղակէ , «Հաւատք ունեցէ՛ք Աստուծոյ վրայ :» Այս էր իր անդուլ պատուէրը տարակուսող իր աշակերտներուն և անհաւատ սերունդին : Չյանդիմանեց զանոնք , վասն զի բաւական չէին գործեր , այլ վասն զի իրենց Աստուծոյն չէին ապաւիններ : Իտղբինք Աստուծոյ վրայ տարակուսելէ եւ խոստումները մեր անձնական փորձառութեան մակարդակը իջեցնելէ :

Նշանակալից է որ մեր Տէրոջ , ինչպէս և Ադամայ առաջին փորձութիւնը մարմնին ուղղուած էր : Եթէ Ան որ առանց մեղքի էր՝ հոս յարձակում կրեց մարդկութեան ամէնէն տկար կէտին վրայ , ո՛րքան աւելի պիտի կրենք մենք որ «մեղաց մարմնին» մէջ ենք : Եթէ Պօղոս առաքեալ անգամ ձաղկելու էր իր մարմնը և իբրև հակառակորդի մը հետ կռուելու էր անոր հետ մահու և կենաց կռուով , որ չըլլայ թէ ինք խոտելի ըլլար , մեզի համար հարկ

38677-79-47986

անհրաժեշտ չէ՞ նոյնպէս ընել : Աւա՛ղ , քանինէր որ կրնային յաղթական ըլլալ և ուրիշներու մեծ ծառայութիւն մատուցանել Աստուծով՝ այսօր տկար ու անօգուտ կեանքեր վարելով խոտելիներ են Աստուծոյ ծառայութեան համար : Եթէ հոս անապատին մէջ առանձինն յաղթանակ չտանինք փորձութեան վրայ , Հոգիին զօրութեամբ պիտի չտարուինք ունէ մեծ ծառայութիւն ընել Անոր հրապարակաւ : Աստուած անմաքուր անօթի մէջ կը դնէ՞ կենաց մաքուր ջուրը , եթէ պիտի տայ զայն անօթի հոգիի մը : «Եթէ մէկը իր անձը մախէ , անիկա պատուական անօթ մը պիտի ըլլայ , իր Տէրօջը պիտանի :» Պատրաստ եմ ես : Սրտով մաքորները կը տեսնեն զԱստուած : Կը տեսնեմ ես : Կը համարձակի՞ Ան շատ զօրութիւն տալ ինծի :

Ճակատամարտի մը մէջ երբ Բրիտանական զօրաց հրաւէր ուղղուեցաւ ճակատ դիմել , հարիւրաւորներ «ծառայութեան անյարմար» դատուեցան , վասն զի իրենց պղծուած մարմինները պատերազմի ճնշման տակալու չափ զօրաւոր չէին : Բանակին պատուին արատ էր այս : Բայց խորհեցէք Քրիստոսի բանակին սա անպատուութեան , դառն , դառն անպատուութեան վրայ թէ հազարաւորներ անյարմար են ծառայութեան , կը մերժուին Սուրբ Աստուծմէն , վասն զի անարժան են տաճարներ ըլլալ Սուրբ Հոգիին : «Չէ՞ք գիտեր որ ձեր մարմիններ Քրիստոսի անդամներ են :» Մտածեցէ՛ք , ձեր մարմինը Քրիստոսի անդամ է : Փառաւորեցէ՛ք զԱստուած ուրեմն ձեր մարմնով : Մի խարուիք : Եթէ մարմնին սերմանէք , չէք կրնար



հոգեւոր հունձք քաղել, ոչ ալ ծառայելու կարողութիւն ունենալ:

2. Երկրորդ փորձութիւնն էր ինքզինք ամառքէն վար նետել: Փորձութիւնն էր էապէս (1) փորձել զԱստուած և (2) շնորհ գտնել մարդոց քով: Առաջին փորձութիւնն էր Աստուծոյ վրայ տարակուսիլ, անհաւատութեան մէջ մնալ: Երկրորդն է Աստուծոյ կամքէն անդին անցնիլ անխորհուրդ յաւակնութեամբ: Այս՝ նախատիպն է Քրիստոնեաներու փորձառութեան: Նախ ետ կը պահուինք մեզմանցիւր բիրտ փորձութիւններով, բայց եթէ ատոնցմէ ազատինք, մեր յաջորդ փորձութիւնը կ'ըլլայ աւելի առաջ անցնիլ, Աստուծոյ ճշմարտութեան շրջանակէն հեռանալ, Աստուծոյ նպատակին գլխաւոր գծէն շեղիլ: Ո՛րչափ ցաւալի է որ իրենց կեանքին մէջ պարտութեան ստորին մակարդակը թողոյներէն շատեր գերի կը բռնուին մասնաւոր վարդապետութեան մը մէջ: Ասոնք միշտ կրնան իրենց վարդապետութիւնը ապացուցանել Սուրբ Գրոց տառով: Բայց պէտք է սովոր բռնենք Քրիստոսի «Դարձեալ գրուած է» խօսքին հիմը կազմող սկզբունքը: Պէտք է Սուրբ Գիրքն սովորով անեն, ճշմարտութեան ամբողջ պարունակը, և ոչ թէ նախատեսեալ վարդապետութիւն մը ապացուցանող բնութեան փնտով Սուրբ Գրքին մէջ: Հաւանօրէն, բայց ի մեղքէ, ուրիշ ոչ մէկ բան այնքան շատեր մտորեցուցած է ճշմարտութեան կեդրոնական շաղկէն որքան Աստուծոյ Սօսքին մակերեսային իմաստը, տառուկանը, փոխանակ հոգիին, աննկու սովորութիւնը: Գիրքը

կ'սպաննէ: Միշտ պիտի սպաննէ, և ոչինչ կրնայ աւելի ոչնչացնել օգտակարութիւնը քան կէս ճշմարտութեան մը կամ արտաքին ձեւի մը մարդաբէ դառնալը և Քրիստոնէական միութեան, օգտակարութեան և ծառայութեան էական մեծ սկզբունքներէն խտորիլը: Կրնա՞ք վայելչապէս մենամոլ մը կոչուիլ մասնաւոր վարդապետութեան կամ ճշմարտութեան մը մէկ կողմը շեշտող ծայրայեղ տեսութեան մը շուրջ զարձող: Զգոյշ կենանք որ չըլլայ թէ մենք մեկ տաճարէն վար ձգենք ասերեւոյթ հաւատքով, Սուրբ Գրոց տառին հետեւելով, և նախատինք միայն բերենք մեր Տէրոջ դատին վրայ փոխանակ ի ծածուկ սպասելու որ Աստուած յայտնէ իր «Դարձեալ գրուած է»:

3. Երրորդ փորձութիւնն էր (1) Աստուծոյ անկախ ըլլալ և (2) ծուռ միջոցներ և աշխարհային զօրութիւն գործածել և այսպէս աշխարհը շահիլ առանց իր կեանքը խաչին վրայ կորսնցնելու: Սակայն նպատակը չարգարացներ միջոցը: Աստուծոյ նպատակն ի գլուխ հանելու համար իր միջոցները գործածելու ենք իր ժամանակին և իր զօրութեամբ: Մարմնի կորովով կրնանք փայտէ, խարէ և յարդէ փառաւոր շինուածք մը կառուցանել: Կրնանք վիճակագրութիւններ հաւաքել, մեծ մեքենայ մը բանկցնել, ահագին քանակութեամբ գործ զարձնել: Սակայն կը մնայ Աստուծոյ կամքը միայն և ան որ զայն կը կատարէ: Եւ ամէն տունկ զոր Ան չէ անկեր՝ պիտի խլուի: Մենք մարդոց բարեացակամութեան պէտք չունինք, այլ Աստուծոյ զօրութեան: Քրիստոսի թա-

զաւորութիւնը յառաջ կ'երթայ ոչ թէ մարդկային աղբիւցութեամբ, այլ Աստուածային զօրութեամբ:

Եթէ դիտենք երեք փորձութիւններուն յատկանիչերը, կը տեսնենք թէ առաջինն էր միջոցներուն միայն ապաւինիլ փոխանակ Աստուծոյ ապաւինելու: Երկրորդն էր Աստուծոյ ապաւինիլ և միջոցներն արհամարհել: Երրորդն էր Աստուծոյ մէկտէր ըլլալ և ծուռ միջոցներ կիրարկել:

Դարձեալ, դիտենք թէ Յիսուս փորձուեցաւ երբ առանձին էր, նաև երբ Հոգևով լեցուած էր, և հոգևոր մեծ պատեհութիւնէ մը առաջ:

Դարձեալ, իւրաքանչիւր փորձութիւն հիմնովին ստախօսութիւն էր: Ուղղուած էր աչքին՝ հաւատքը խախտելու և քանդելու համար: Թեւ լաղրութիւն էր աճապարելու, խաչին Աստուածային ճամբուն և համբերութեամբ սպասելու տեղ կարճ ճամբայ մը ընտրելու: Եւ կ'սկսէր երբ տարակուսականով և ուրիշ նպատակ չունէր, բայց եթէ բաժնել զՅիսուս Աստուծոյ և չթողուլ որ Անոր ապաւինի:

Եւ նայինք թէ Տէրն ինչպէս ճակատեցաւ անոնց: Ամէն անգամ Աստուծոյ ապաւինեցաւ, փոխանակ անձնական իր զօրութեամբ կռուելու: Ոչ մէկ անգամ փաստարանեց, վարանեցաւ, նայեցաւ կամ ունկնդրեց: Այլ իսկոյն Աստուծոյ դիմեց և Անոր ապաւինեցաւ անմիջական ու վրձնական յաղթանակի համար: Ամէն անգամ «Հոգիին սուրբ» գործածեց և երեք անգամ հո մղեց հակառակորդը Աստուծոյ Խօսքին «գրուած է»ով: Եւ յաղթանակեց մեզի համար: Պէտք է որ մենք իր հետ

անապատը մնանք մինչև որ կարենանք մեզի սպասող գործին գլուխը վերադառնալ հոգիին զօրութեամբ:

Երէ՛ Եստիպարաստութեան
Մեր Յայտնութեան Համար

1. Հօրը նպատակը. Ուսումնասիրեցինք թէ փորձութիւնն ինչ մեթոտով կը մօտենայ, ինչ պատճառներով կը ձախողինք մենք և ինչ է Քրիստոսի յաղթութեան գաղտնիքը: Եթէ պիտի յաղթենք, պէտք է որ համոզուած ըլլանք մեր յաղթութեան հնարաւորութեան և եղած նախապատրաստութեան բաւականութեան մասին: Պէտք է որ զիտանք ճշմարտութիւնը, եթէ մեզ ազատ պիտի ընէ: Պէտք է որ յստակ ըմբռնենք մեղքի վրայ յաղթանակ տանելու Աստուածային պատրաստութիւնը և մարդկային պայմանը, կամ թէ ինչ է Աստուծոյ բաժինը և մեր բաժինը պայքարին մէջ: Ոչինչ կրնայ մեզի աւելի վստահութիւն և քաջալերութիւն ներշնչել քան սախորհամոզումը թէ Հօրը նպատակն ու ծրագիրն է որ մենք կատարեալ յաղթութիւն չահինք: «Վասն զի Աստուծոյ կամքը այս է, այսինքն ձեր սուրբ ըլլալը . . . : Ուստի ան որ կ'անարգէ՝ ոչ թէ մարդ մը կ'անարգէ, հասպ զԱստուած՝ որ իր Սուրբ Հոգին ալ մեզի տուաւ,» որպէս զի իր նպատակն ի գլուխ հանէ մեր մէջ: Եւ ինչ որ Աստուած առաջադրած է, «Կարող է ընելու ալ:» «Կարող է Աստուած բոլոր շնորհները ձեզի առատօրէն տալ, որպէս զի ամէն բանի մէջ ամէն ատեն բոլոր ձեզի պէտք եղածը ունենալով» յաղթանակ տանիք ամէն փորձու-

Թեան վրայ : « Կարող ե բողոքովին փրկել » ամէն փորձուող մարդ : « Կարող ե ձեզ ամբիժ պահել : » « Կարող ե տկար եղբայրը հանդէսեցնել : » Եւ Աստուած կը հարցնէ ձեզի . « Կը հաւատաս՞ք թէ կրնամ այս բանը ձեզի ընել : » « Եթէ Աստուած մեր կողմն է , ո՞վ պիտի ըլլայ մեզի հակառակ : » Ահա , փառք Աստուծոյ , մեր վստահութեան ու յաղթանակին հիմը : Աստուծոյ կամքն է այն : « Ինք կարող է : » « Ինք պիտի ընէ : » Տես Եփես . Ա . 4 , Ա . Թեա . Դ . 4 , Դ , 8 , Ե . 23 , Բ . Կոր . Թ . 8 , Եբբ . է . 25 , Յուդ . 24 :

2. Որդւոյն պատրաստութիւնը . Յիսուս աշխարհ եկաւ ոչ միայն մեղաց թողութիւն տալու , այլ և « իր ժողովուրդը իրենց մեղքերէն փրկելու » համար : Մեղքի վրայ խօսելով ըսաւ Ան . « Եթէ Որդին ձեզ ազատ ընէ , ճշմարտապէս ազատ պիտի ըլլաք : » « Ծշմարտապէս ազատ » բառերը գերութիւն , պարտութիւն և ամօթ կը նշանակեն : Պօղոս առաքեալ կարող է վերստին կրկնել յաղթանակի սա աղաղակը . « Ուստի մեղքէ ազատ ըլլալով : »

Պետրոս առաքեալին համար ալ խաչը կը կանգնէր իր և մեղքի միջև : Եբբ տեսաւ Անոր նպատակը , իր անձը մեղքի մեռած սեպեց : Ինք հաւանօրէն խաչին տակ կայնած և տեսած էր թէ իր Տէրն ի՞նչ համբերատար տառապանքով մեռաւ իրեն համար : Այդ հաշիցուց անոր սիրտը : Եւ այն օրէն սկսեալ իր և ամէն մեղքի միջև խաչին տեսիլը բարձրացաւ , Տէրն անոր վրայ կախուած և կարծես մեղքի դէմ յաւիտեանական բողոք բարձրացնելով : Տէրոջ դէմ մեղանշու՞մը թուեցաւ անոր ի նորոյ մասնել զԱյն , դամբերը վերստին դամել Անոր

խոցուած ձեռքին մէջ , ինչպէս տեսած էր խաչին վրայ , երբ ամէն հարուած կարծես իր սրտին վրայ իջաւ : Խաչին քովէն մեկնելու պահուն փորձեց ան հաճելի ըլլալ Փարիսեցիներուն որ իր Տէրը խաչած էին : Գնաց ուրանալ իր Տէրը և մեղքի մէջ ապրիլ դարձեալ : Կարծես Քրիստոսի հետ մեռաւ այն երկար տառապանքին մէջ , և այդ խաչին յիշատակն ու նշանակութիւնը միշտ ի մտի ունենալով գրեց . « Որ մեր մեղքերը իր մարմնովը խաչափայտին վրայ վերցուց , որպէս զի մենք մեղքերէն ազատինք , ու արդարութեան համար ապրինք : » Այնուհետեւ մեռաւ մեղքին : Պօղոս առաքեալ չտեսաւ Քրիստոսի մահը , սակայն հաւատքով ըմբռնեց անոր նշանակութիւնն ու զօրութիւնը : Ապարդիւն ջանքերէ և ձախողութենէ ետեւ հասկըցաւ թէ Քրիստոս իրեն համար մեռած էր և թէ ինք Անոր հետ և Անոր մէջ մեռած էր , թէ Քրիստոսի մահուան նպատակը սա էր որ ինք այնուհետեւ իր անձը մեղքին մեռած համարի , և հաւատքով գոչեց . « Քրիստոսի հետ խաչը ելայ . Քրիստոս կենդանի է իմ մէջս : հաւատքով կ'ապրիմ : » Ահաւաստիկ անոր — և մեր — յաղթութեան բովանդակ գաղտնիքը : Եթէ հաւատքով կ'ըմբռնեմ խաչին նշանակութիւնը , անձս մեղքին մեռած , զժոխքի չափ խոր և երկնքի չափ բարձր վիճով մը անոր իշխանութենէն բաժնուած , պիտի համարիմ : Աշխարհ կը հրապուրէ : Մեռած եմ անոր : « Մարմինը » գոհացում կը պահանջէ : Յաղթուեցաւ այն ու խաչուեցաւ խաչին վրայ , և գայն մեռած հաւատքով մեռած պիտի դարձնէ գայն

ցորքան ժամանակ եւ Քրիստոսի մէջ մնամ (Հոով . Զ . 6, 11, Գաղ . Ե . 21, Զ . 14) : Կը վախնամ մեղքէ իբրեւ անոր գերին : Ոչ, եւ ազատ եմ, մեռած եմ անոր, այնչափ մեռած, թէ եւ սաստիկ փորձուած, որչափ Քրիստոսի մեռած մարմինը, ցորքան և միայն ցորքան Անոր մէջ կը կենամ : Դուք ազատ էք : Հաւատաք թէ չհաւատաք, իւրացնէք թէ չիւրացնէք, եթէ միայն զիտնաք թէ ազատ էք : Ամերիկայի ներքին պատերազմին ժամանակ ծանր դնով ազատ արձակուած շատ գերիներ ապրեցան ու մեռան իբրեւ գերի — իբրեւ գերի — մինչ կրնային ազատ ըլլալ, եթէ միայն զիտնային կամ ուղէին ըլլալ : Որչափ ամօթ և ցաւալի է որ մենք Քրիստոսի անգին արեամբ փրկուածներս կը շարունակենք իբրեւ գերի ապրիլ Հօրը կամքին ու պատրաստութեան և Որդւոյն կատարուած գործին հակառակ : Ամէն ինչ որ Աստուած առաջադրած է, Քրիստոս հողացած է : Կ'ընդունի՞ք զայն : Մենք մեռանք մեղքին : Ի հաշիւ առէք այս իրողութիւնը (Մատ . Ա . 21, Յովն . Ը . 36, Ա . Պետ . Բ . 24, Գաղ . Բ . 20) :

3. Հոգիին նպատակը . «Եթէ Հոգիով մարմինին գործերը սպաննէք, պիտի ապրիք :» «Հոգիին օրէնքը զիս ազատեց մեղքի օրէնքէն :» Հոով . Ը . 2, 13, Գաղ . Ե . 15, 23 : Հոգին մեր մէջ կ'ապրի որպէս զի մեզի յաղթանակ տայ մեղքի վրայ : Ամէն ինչ որ Աստուած առաջադրած է, ամէն ինչ որ Քրիստոս պատրաստած է, Հոգին մեզի կարողութիւն կու տայ իւրացնելու : Ամէն ինչ որ Աստուած ծրագրեց մեզի համար և ամէն ինչ որ Քրիստոս մեզի

համար ըրաւ խաչին վրայ, Հոգին մեր մեջ կ'ընէ հոս և հիմա : Աստուած մեզ ազատ հռչակեց, Որդին մեզ ազատ ըրաւ, Հոգին մեզ ազատ կը պահէ : Հայրը կը պատուիրէ մեզի որ սուրբ ըլլանք, Որդին մեռաւ որ սուրբ ըլլանք մենք, Հոգին մեր մէջ կը բնակի որ սուրբ ընէ մեզ : Ամբողջ Երբորդութիւնը մեզի հետ դաշնակցած է : Հոգին մեր տկարութիւններուն կ'օգնէ : Հոս կը կայանայ մեր փորձառութեան պակասած օղակը : Ապաւինամ ենք այս ամենակարող Օգնականին :

Կարելի է մարդկային պայմանները այնքան ծանր և զանոնք լրացնելու մեր անկարողութիւնը կամ անհաւանականութիւնը այնքան մեծ ներկայացնել որ իսկապէս մարմնի համար պատրաստութիւնը և լրջօրէն մեղանչել ակնկալենք, տասը լըրտեսներուն նման ըսելով, «Մենք կարող չենք :» Բայց տասը լրտեսները Աստուծոյ նայեցան դժուարութիւնները նկատելով, մինչ երկուքը դժուարութիւններուն նայեցան զԱստուած նկատելով :

Երանի թէ Սուրբ Հոգին մեզ այնպէս համոզէր որ կարենայինք մեզքը այնպէս տեսնել ինչպէս Աստուած կը տեսնէ : Մտածեցէք մեղքի սարսափելի ամբարշտութեան վրայ : Ամէն անգամ որ կը մեղանչեմ՝ կը մեղանչեմ կեանքիս համար պատրաստուած Աստուածային ծրագրին և նպատակին դէմ, կրկին կը մեղանչեմ Փրկչիս դէմ, որ մեռաւ զիս մեղքէ փրկելու համար, կը վշտացնեմ Սուրբ Հոգին, որ սրտիս մէջ կը բնակի՝ զիս մեղքէ պահելու համար, կ'եղծանեմ, կը խանդարեմ ու կը տկարացնեմ իմ իսկ նկարագրիս, կը խզեմ իմ հաղորդութիւնս Աս-

տուժոյ հետ և ամպ մը կը գնեմ իմ ու Հօրս երեսին միջեւ, կը կորսնցնեմ ծառայելու զօրութիւնս և այդ համեմատութեամբ ալ ընկերներուս օգնելու կարողութիւնս: Կրնամ թողութիւն ընդունիլ, սակայն կը հնձեմ սերմանածս և չեմ ըլլար այն մարդը որ պիտի ըլլայի եթէ չմեղանչէի: Եթէ իրապէս գիտնայի մեղաց մահացու բնութիւնը, աւելի պիտի ընարէի մեռնիլ քան մեղանչել:

Յուշերու Երեւ Պայմաններ

1. Անճանաչուելիք. Ըստած է թէ եթէ ուէ ձախողութիւն ըլլայ Քրիստոնէական կենցաղի մէջ, պիտի ըլլայ սա երեք կէտերուն մէջ. Անկատար անճանատութիւն, անբաւական հաւատք, խզեալ հաղորդութիւն: Աստուծոյ եկէք աղօթելով, «Փորձէ զիս, ով Աստուած, ու գիտցիր իմ սիրտս,» և խնդրեցէք որ ձեզի ցուցնէ անցեալին մէջ ձեր չյաջողելուն պատճառը: Ապա հաշտուեցէք Աստուծոյ հետ: Կատարեալապէս Անոր նուիրեցէք ձեր կեանքը — մարմին, միտք և հոգի: Աստուծոյ յանձնեցէք ոչ միայն ամէն ծանօթ մեղք, այլ և ամէն տարակուսելի բան, ամէն ծանրութիւն և արգելք, վասն զի «ինչ բան որ հաւատքով չէ՛ մեղք է:» Թոյլատրեալ մէկ մեղքը, տարակուսելի մէկ սովորութիւնը, անճանատուր չեղած կեանքի ուէ մէկ բանը, կրնայ մեզ տեւական նեղութեան ու պարտութեան մէջ պահել: Կա՛յ բան մը զոր չէք ուզեր Անոր յանձնել:

Մատրասի Ե. Ք. Ընկերակցութեան մեծ շէնքին կառուցումէն առաջ երբ գետինը գնուեցաւ,

յատակագիծերը պատրաստուեցան և ամբողջ շինութեան նիւթերը հայթայթուեցան, գետնին ճիշտ մէջտեղը խեղճ կրպակներ ունեցող տեղացի երկու խանութպաններ մերժեցին դանոնք ծախել և տարապայման գումարներ պահանջեցին: Ի վերջոյ կիկոն մը տուալեց և գետնի հաւասար ըրաւ կրպակները: Մարդիկը զայս Աստուածային դատաստան մը համարելով տուին վերջապէս մուրճակ մը ստորագրեալ ու կնքեալ, որով թոյլ կու տային հանդարտ ու անվրդով տիրանալ նոյն կալուածին: Յետոյ մեծ շէնքը բարձրացաւ ճարտարապետին յատակագիծին համաձայն: Քանի՛ քանի կեանքերու մէջ Աստուծոյ ծրագրին գործադրութիւնը կը յապաղի և կը խափանի սրտին մէջ գանուող միջին խրճիթներու, մեղքի հետ տուրեւտի վայրերու, պատճառով որ անճանատուր չեն ըլլար:

Ո՛հ, այսօր անճանատուր եղէք, արեւու լոյսը ներս առէք և մեծ ծրագիրը գործադրուի, մինչ կը թողուք որ հանդարտ ու անվրդով ձեր սրտին տիրանայ Ան որ ձեզ փրկեց Աստուծոյ համար: Հնդկաստանի ամենամեծ եկեղեցին կը կանգնի նախկին մեհեանի մը տեղւոյն վրայ: Բայց մինչև որ վերջին կուսպաշար անճանատուր չեղաւ Աստուծոյ, մինչև որ ամէն կուռք չկործանեցաւ և մեհեանը բոլորովին չքանդուեցաւ, կարելի չեղաւ կանգնել Աստուծոյ այն մեծ տաճարը: «Որդեակներ, ինքզինքնիդ կուռքերէն պահեցէք:»

Աստուծոյ անգամ մը անճանատուր ըլլալէ ետև պահելու ենք անճանատուութեան այդ դիրքը: Ամէն մտածում գերի ընելու ենք Քրիստոսի հնազան-

դուրսեան : Հոս է որ ամէնէն աւելի կը ճախողինք : Մեղքը կը ծնի մտածման մէջ, և հոս է որ յաղթանակ պէտք է տանիլ : Մէկը «իր սրտին մէջ ինչպէս կը մտածէ, այնպէս է :» Արդի հոգեբանութիւնը մեզի կ'ըսէ թէ «ամէն մտածում գործի կը յանդի», և «ամէն նկարագիր մտածման մէջ կը սկզբնաւորի :» Բայց չար մտածումը ոչ միայն մեղքի կ'առաջնորդէ, այլ ինքն իսկ մեղք է : Եւ մինչև որ չձանչնանք ու չատենք զայն և հոս յաղթանակ չտանինք, յաղթանակ չկայ մեզի համար : Ով որ մեղքի մտածումով կը նայի, ով որ հպարտութիւն նախանձ կամ ատելութիւն կը սնուցանէ սրտին մէջ, թէև գործով անթերի ըլլայ Փարիսեցիի մը պէս, դարձեալ ձեփած գերեզման է : Չեր կեանքին հաստատ կանոնն ըրէք անմիջապէս Քրիստոսի բերել մեղքի առաջին մտածումը, և Աստուծոյ խաղաղութիւնը ձեր սրտերն ու միտքերը Քրիստոս Յիսուսով պիտի պահպանէ (Փիլ. Դ. 7) : «Ինչ որ ձեր ուշադրութիւնը կը գրաւէ՝ ձեզ կը գրաւէ :» Փորձութեան յաղթելու համար կարող ըլլալու է մարդ իր ուշադրութիւնը բարձր նկատումներու վրայ սեւեռել ամբապէս : Յիսուսի նայիլն է որ յաղթանակ է :

2. Հաւատք. «Ասիկա է յաղթութիւնը որ աշխարհի կը յաղթէ, այսինքն մեր հաւատքը :» Հաւատքն է յաղթութիւնը, վասն զի հաւատքն է Աստուծմէ կախում ունենալ, Աստուծոյ ձեռ կենդանի յարբերութիւն՝ որ կը վանէ մեղքը : Հաւատքն է Աստուծոյ հաւատարմութեան վստահիլ, հաւատալ թէ Աստուած ճշմարիտ կը խօսի : Հաւատքի աչքը երբեք իր վրայ չհաստատուիր, վասն զի հաւատքին

զօրութիւնը իր մէջ չէ, այլ իր առարկային մէջ : Հաւատքը մանկան տկար ձեռքն է Հօրը ամենակալ ձեռքին մէջ դրուած : Սառայի հաւատքը «հաւատարիմ սեպեց զանիկա որ խոստմունքը տուեր էր,» և Աբրահամ «իր մտքին մէջ հաստատ պահեց թէ Ան որ խօսք տուաւ, կարող է ընելու ալ :» Դուք Աստուծոյ կը վստահե՞ք յաղթանակի համար : «Ինչ բան որ հաւատքով չէ՝ մեղք է :» Անհաւատութեան դիրքն իսկ մեղք է : Հաւատք ունեցէք Աստուծոյ վրայ : Չէ՞ք կրնար վստահիլ Անոր : Չը՞ կրնար Ան պահել ձեզ :

Դրօշակիր մը որ իր գումարտակէն առաջ անցած էր՝ նահանջող իր ընկերներէն լքուեցաւ : Չուզեց ինք նահանջել, և հաստատ կեցաւ այն կէտին վրայ զոր գրաւել հրամայած էր զօրավարը : Մերժեց դրօշը ետ տանիլ գունդին քով, այլ սպասեց որ գունդը երթայ դրօշին քով : Մի թողուք որ ձեր հաւատքը ետ երթայ դէպի ձեր փորձառութեան ցած մակարդակը : Հաւատքով կեցէք խոստումներուն վրայ, և ամուր կեցէք մինչև որ ձեր փորձառութիւնը ձեր հաւատքին համապատասխանէ : Երբ երիտասարդի մը, որու կեանքը յաղթանակով զօրացած էր և որ յետոյ մեռաւ Ափրիկէի մէջ, հարցուեցաւ թէ ի՞նչ էր իր յաջողութեան գաղանիքը և ի՞նչպէս կը ձակատէր փորձութեան, պատասխանեց. «Երբ կը փորձուիմ, կ'ըսեմ միայն, 'Մեռած, մեռած եմ մեղքին : ' Այս խնդիրը միանգամ ընդ միշտ լուծուեցաւ խաչին վրայ : Այլևս չեմ խառներ, պրպտեր կամ բանար զայն : Քրիստոսի խաչը բացարձակ խղում յառաջ բերաւ իմ ու մեղքին միջև :

եւ երբ այդ իրողութեան կ'ապաւինիմ, կը բաւէ այն, և ես կ'ազատիմ :» Այո, կը բաւէ : Հաւատքը իրողութիւն կ'ընէ զայն : Ապաւինեցե՛ք ուրեմն խաչին իրողութեան և Աստուծոյ հաւատարմութեան : Պողոս առաքեալին հետ, փոթորկի խաւարին ու նաւաբեկութեան մէջ, ըսէք, «Ես կը հաւատամ Աստուծոյ :»

3. Հաղորդութիւն . «Ով որ Անոր մէջ կը կենայ, մեղք չգործեր :» Այս է ամբողջ գաղտնիքը : Եթէ իյնաք, սովորաբար պատճառը սա չէ որ բաւական չէք մաքառիր դուք փորձութեան պահուն, այլ սա է որ նախորդ վայրկեանին կամ թերեւս օրեր առաջ չէիք կեցած Անոր մէջ : Հոս ալ գործը չէ միայն որ մեղք է : Չկենալն է մեղքը, և անկէ կը ծագի ամէն մեղք : Աստուծոյ հետ հաղորդութիւնն է միայն որ յաղթութեան շարժառիթ կ'ընծայէ, որ մեղքը իր գարշելի վանողականութեան մէջ ի յայտ կը բերէ և Աստուծոյ զօրութեան ուղի կ'ըլլայ մեղաց յաղթելու համար : Եթէ մեր անձնական ոյժով կոտւինք, պիտի յաղթուինք . եթէ առանձին քալենք, պիտի իյնանք :

Քրիստոսի ներկայութիւնը նոր սիրոյ մը արտաքսիչ զօրութիւնն է : Մեղքը կը պատճառի գիտակցութիւնը նեղցնելով և միայն չարին յատկացնելով : Անոր յաղթելու համար լայնցնելու ենք մեր գիտակցութիւնը որ բարին ներս առնենք, և կամ կեղբոնացնելու ենք Անոր վրայ որ արտաքսիչ մեծագոյն զօրութիւնն ունի մեր կեանքին մէջ : Ամէն փորձութիւն յաղթանակի առիթ ըրէք : Նախապէս, ամէն մասնաւոր փորձութիւն կցեցէք ա-

նոր հետ որ ամենայն հաւանականութեամբ պիտի վանէ զայն : Մենք արդէն ունակութիւններու և մեքենական անդրադարձ գործողութիւններու խուրձեր ենք : Ուրեմն ունակութիւն մը եւս աւելցնենք : Ճիշտ ինչպէս երբ կ'որոշէք այսինչ ժամուն արթննալ կամ այսինչ ժամանակ բան մը ընել, ձեր սրտին մէջ վճռեցէք նախապէս թէ ձեզ պաշարող մեղքին հետ պիտի կցէք այն մտածումը, կամ, լաւ եւս է ըսել, այն գործը որ չարին վրայ արտաքսիչ մեծագոյն ոյժը կամ զօրութիւնն ունի : Աղօթք մը, կամ Աստուծոյ Սօսքէն քանի մը համարի ընթերցում, կամ Քրիստոսի այսինչ մէկ խորհուրդը, ինչ ալ ըլլայ, նախապէս առէք և մտովի հաստատեցէք այս կապակցութիւնը, որպէս զի ամէն փորձութիւն մեղի պատեհութիւն մը ըլլայ ա՛լ աւելի յաղթող ըլլալու : Այսպէս կրնաք չարին յաղթել բարիով : Քրիստոսի արտաքսիչ զօրութիւնը աւելի մեծ է քան ժողովականութեան, ունակութեան և մեղքի զօրութիւնը : Մեղքի հոգեբանութիւն մը կայ, յաղթանակի ալ հոգեբանութիւն մը կայ : Փորձութեանդ դէմ ելիր եւ գտիր թէ ո՛ւր, երբ և ինչո՛ւ ինկար : Ապա կանխադարձ ազատման միջոցը, որ միշտ պատրաստ է Քրիստոսով :

Աստուծոյ հետ հաղորդութիւնը յաղթութեան գաղտնիքն է : Առաւօտեան կէս ժամու այսօրինակ հաղորդութիւն մը կ'ազատէ քեզ գիշերային մէկ ժամու խոստովանութենէ : Մեղքի դէմ ամէնէն ստոյգ ապահովութիւնն է թերեւս ամէն օրուան սկիզբը տեղի ունեցող այս հաղորդութեան պահը :

Մեղք չգործելու ամէնէն ապահով միջոցն է Քրիստոսի հետ հաղորդուել իր պատուէրին համաձայն, Սուրբ Գիրքը կարդալ, ոչ թէ իբրեւ տաղակալի սովորութիւն, ոչ ալ իբրեւ լոկ պարտականութիւն, այլ խկապէս սնանելու համար սնով, խմելու համար անկէ իբրեւ կենդանի ջրոյ բուն աղբիւրէն: Այս է կարծես նախապէս պատուաստուել, որպէս զի ամբողջ օրուան մէջ խափանի մեղքի վարակումը կամ ճարակումը: «Արտիս մէջ պահեցի քու խօսքերդ, որպէս զի չմեղանչեմ քեզի դէմ»:» Կանոնաւոր սովորութիւն ունի՞ք դուք ամէն առաւօտ Անոր հետ իրապէս հաղորդակցելու, երբ ինք կը խօսի ձեզի իր խօսքով և դուք կը խօսիք իրեն ազօթքով: Եթէ չունիք, այս ինքնին բաւական պատճառ է ձեր բոլոր անյաջողութեան: Այսուհետեւ սա մէկ բանը կ'ընեմ ես. ամէն օր և ամբողջ կեանքիս մէջ Աստուծոյ կու տամ առաջին տեղը: Ամէն օր Անոր հետ հաղորդուելով կ'սկսիմ և յետոյ հաւատքի անդուլ հպումով Անոր կը վստահիմ որ պահպանէ ինչ որ իրեն յանձնած եմ, վասն զի

«Ով որ անոր մեջ կը կենայ, մեղք չգործեր:»



<< Ազգային գրադարան



NL0028832

Գրքոյկիս մէջ յուզուած խնդրով շահագրգռուողներուն ջերմապէս կը յանձնարարուին հետեւեալ գիրքերը .

	Գան.
Մեկնութիւն Չորից Աւետարանաց, լաթակազմ	60
Մեկնութիւն Գործ.—Բ Կորնթ.	» 35
Մեկնութիւն Թղթ. Գաղատ.—Յայտ.	» 45
Բառարան Սուրբ Գրոց	50
Աղօթք Ընտանեկան եւ Առանձնական	10

Գին 5 դանեկան

Մատթէոսեան Գրատուն, Պայպղլ Հատու, Սթամպուլ